



Երևան, 23 Հոկտեմբեր, 2023

## Տերուսական Ալոգը

(Միասնաբար արտասանուած)

Իմասպութիւն Հօր Յիսուս, գույք ինձ իմասպութիւն վբարիս խորհիւ եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

### ՍԱՊՄՈՍ 49

#### ՄԱՀՈՒԱՆ ԵՒ ՓՈՒՃ ՀԱՐՍՏՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Լսեցեք, դուք՝ բոլոր ժողովուրդներ,  
ականջ գուեք, դուք՝ բնակիչներ ամբողջ աշխարհի.  
բոլորդ անխափի՝ ռամիկներ ու մեծամեծներ, հարուստներ ու աղքադներ:  
Ինչ որ պիփի ըստմ՝ իմասպութիւն՝ է,  
սիրովես բղխած խորհուրդները՝ ողջմութիւն:  
Օրինակ մը պիփի առնեմ,  
եւ քնարիս նուազին հետք անոր խորհուրդը պիփի բացագրեմ:  
Ես վախ չեմ զգաք՝ երբ չար օրեք կու գան,  
եւ նենգաւոր թշնամիներ ամէն կողմէ կը պաշարես զիս.  
մարդիկ՝ որոնք իրենց սպացուածքներուն կը վսպահին,  
իրենց մեծամեծ հարսպութեամբ կը պարծենան:  
Արդարեւ հարսպութիւնը չի կրնար մարդս փրկել,  
չի կրնար կեանքը գնել Ասպուծմէ:  
որովհեքիւ մարդուս կեանքը շար թանկազին է,  
եւ ուսէ փրկանք բաւարար չէ  
անոր անվախճան կեանք պարզեւելու,  
մահուան ձեռքէն ազարելու:  
Կը գեսնես՝ թէ իմասպունն ալ կը մեռնի,  
յիմարն ու անմիզն ալ կը կորսուին,  
ուրիշներուն ձգելով իրենց սպացուածքները:  
Ինքան ալ շար հողեր ունենան իրենց անունով՝  
գերեզմանը կը դառնայ անոնց մնայուն գունը,  
անոնց բնակարանը՝ բոլոր ժամանակներուն:  
Այն մարդը որ չի հասկնար իրեն գրուած պափիը,  
կը նմանի անբան անասուններուն, որոնք ի սպառ կը կորսուին:  
Այս է վախճանք անոնց անմիզ ինքնազդահութեան,  
այս է վերջը անոնց ինքնազդահութեան:  
Ոչխարմերու պէս՝ մահուան պիփի մագնուին,  
Մահը պիփի ըլլայ անոնց հովիւը. ուղղակի գերեզման պիփի իշնեն,  
անոնց կերպարանքը պիփի ոչնչանայ,  
մեռեներու աշխարհը պիփի ըլլայ անոնց բնակավայրը:  
Սակայն Ասպուած զիս պիփի փրկէ մահուան ճիրաններէն,  
որովհեքիւ զիս իր քովը պիփի առնէ:  
Իրար մի անցնիր երբոր մէկը կը հարսպանայ,  
երբոր բազմապարկուին անոր գունին ինքերը.  
որովհեքիւ երբոր մեռնի՝ ուսէ բան հենքը պիփի չբանի,  
ունեցուածքը իրեն հետք գերեզման պիփի չիշնէ:  
Թէպէս իր կենդանութեան ինքզինք երջանիկ կը համարէ,  
եւ կը գովուի իր ունեցած յաջողութիւններով,  
բայց ինք եւս իր հայրերուն պէս  
պիփի երթայ խաւար աշխարհը, ուր լոյս պիփի չքեսնէ յաւէք:  
Այն մարդը որ չի հասկնար իրեն գրուած պափիը,  
կը նմանի անբան անասուններուն, որոնք ի սպառ կը կորսուին:

**ՄԱՀՈՒՅՆ ԵՒ ՓՈՒԾ ՀԱՐՍՏՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ**

Սահմոս մը, որ բոլոր ժամանակներուն համար է: Սահմոս մը, որ առիթ կու փայ իրաքանչիր մարդ արարածին մտածելու կեանքի մասին ու կեանքի նպատակի մասին: Սահմոս մը, որ ուղղուած է բոլոր խաւի մարդոց համար. ռամիկ թէ մեծամեծ, հարուսպ թէ աղքափ: Սահմոսերգուն կող կուղի, բոլոր ժողովուրդներուն, աշխարհի բոլոր բնակիչներուն, որ լսեն եւ ականջ դնեն: Հեփաքրքրական է, որ երկու փարքեր բառերու գործածութիւնը ցուց կու փայ կարեւորութիւնը ըսելիքին: Լսեցէք եւ ականջ դրէք, որ կը նշանակէ ուշադրութեամբ մտիկ որէք, թեթեսի մի առնէք ըսելիքը: Ուշադրութեամբ լսեցէք: Ըսելիքի կը վերաբերի բոլորին անխսփիր: Ըսելիք մը, որ կը պարունակէ իմմասպութիւն: Եւ իմմասպութիւն ըսելով, ոչ զիգուրութիւն, այլ՝ զանազանութիւն ընելու եւ զանազանութիւն դնելու: Իմմասպութիւն հասկացողութիւնը բան մըն է որ մարդ արարածը ցունի, ընդոծին չէ, հեփը չի ծնիր, այլ պէտք է խնդրել, պէտք է ուզել, որոնել: Այդ իմմասպութիւնը պարզ իննդրանքով ալ ըռլար, այլ՝ անձը խոնարհեցնելով: Որովհենքեւ մարդ արարածը երբ հպարտ է իր ամէն ինչ զիգուրամի հոգեբանութեամբ դժուար թէ իմմասպութիւն ունենայ: Անոր համար ալ այդ իմմասպութիւնը ձեռք ձգելու համար, պէտք է մեր անձերը խոնարհեցնել: Երկրորդ, այս խօսքերը պարզ խօսքեր ու արդայայգութիւններ չեն, այլ՝ սրբէն բոլիսած խորհուրդներ են, այսինքն՝ մտածուած, ժամանակ գրամադրած, խոկած այ բոլորի վրայ: Որովհենքեւ ընդհանրապէս մարդ արարածը շաբ առագ արդայայգուող արարած մըն է, առանց մտածելու իր ըսածին մասին, արդայայգութիւններ կունենայ, որուն համար ալ Քրիստոս իր ուսուցումներուն մէջ կը զգուշացնէր ըսելով, «Զգուշ եղէք ձեր ըսածներուն մասին, որուն համար հաշի պիփի փաք», կամ առաքեալ պիփի ըսէ, «Ճօւելէ աւելի լսող եղէք»: Այս իմմասպով ալ, այսքեղ ըսելիքը Սահմոսերգուն կու զայ ներկայանցնելու թէ պարզ խօսքեր չեն, որ պիփի ըսէ, այլ մտածուած, այդ բոլորին մասին խոկում ունեցած: Իր ըսելիքը օրինակով մը պիփի ըսէ եւ քնարի նուազակցութեամբ ալ այդ խորհուրդին իմմասպը պիփի բացափրէ:

Առաջին իսկ բառերը որ կօգգագործէ վախ բառն է, «Ես վախ չեմ զգաք՝ երբ չար օրեր զան, եւ նենգաւոր թշնամիներ ամէն կողմէ պաշարեն զիս»: Մարդ արարածը որ ունի փարքեր գրեսակի թշնամիներ, որոնցմէ ամենանշանաւորը վախ կոչուածն է: Վախ որ մահու չափ կը սարսափեցնէ մարդու: Անոր համար ալ Պողոս Առաքեալ պիփի ըսէ. «Եթէ Ասքուած մեր կողքին է, որմէ պիփի վախինամ»: Այս պարագային վախ ցունի երբ չար օրեր կու զան: Նախ յսփակ կընէ, որ չար օրեր կրնան զալ, ու պայփի զան: Բայց ինչպէս բացափրել այդ չար օրեր արդայայգութիւնը: Այդ չար օրեր արդայայգութեան մէջ ամէն գրեսակի երեւոյթներ կարելի է գրեսնել: Օրինակ, հիւանդութիւն, գրնդեսական գրագնապ, ընդուանելան իննդրիներ, քաղաքական անորոշութիւն, նենգաւոր թշնամիներ, որոնք ամէն կողմէ կը պաշարեն, այս կամ այն ձեւով վախ կրնան պափճառել, եւ ահա այն ագեն ամենազօրաւոր կարծուած մարդը կը սկսի գրագնապելու: Ահա կը սկսի օրինակներ բերելու. սրացուածքի վրայ վսրահութիւն դրած, հարսպութեամբ պարծենող: Եւ այսպիսին կը վսրահի իր ունեցածին, կարծելով թէ իր ունեցածը զինք պիփի փրկէ: Բայց Սահմոսերգուն կու զայ յսփակօրէն ներկայացնելու, ըսելով, «Հարսպութիւնը չի կրնար մարդս փրկել, եւ չի կրնար կեանքը զնել Ասքուածն, որովհենքեւ մարդուս կեանքը աւելի թանկագին է, եւ չի կրնար մահէն փրկել»: Այսօր ալ նոյն գրագնապով բռնուած մարդը, ամէն ինչ կընէ իր կեանքը ազափելու, իր կեանքը երկարացնելու, բայց ի զուր երբ հոգեհար իրեւշբակը կու զայ գրանելու զինք, ոչ ոք կրնայ կասեցնել կամ արգիլել: Մի գուցէ այս կամ այն ձեւով կարենալ օր մը աւելի երկարել, բայց այնպէս ինչպէս ժողովողի գիրքին հեղինակը՝ Սողոմոն իմմասպուն պիփի ըսէ, ամէն ինչին ժամանակը կայ, ծնելու եւ մեռնելու: Ուրեմն, երբ ժամանակը կը հասնի, ոչ ոք կրնայ կասեցնել: Երկրորդ, այդ կեանքը ինչպէս կրնայ շահիլ, ոչ իր ունեցած հարսպութեամբը: Սահմոսերգուն նախ յսփակօրէն ցոյց կու փայ որ այդ կեանքը Ասքուածն զնելու, եւ երկրորդ, այդ կեանքը փրկագին մը ունի, որ որեւէ բան չի կրնար փոխարինել: Խսկ այսքեղ մահ ըսելով կը հասկնայ երկուը, այսինքն՝ ֆիզիքական եւ հոգեւոր, եւ առաել եւս հոգեւոր: 10-րդ համարը կու զայ ներկայացնելու մահը, ըսելով, թէ իմմասպունն ալ կը մեռնի, յիմարն ու անմիփն ալ կը կորսուին: Նախ անխուսափելի է մահ կոչուածը, բայց գրաբերութիւն մը կայ, իմմասպունն եւ յիմարին միշեւ: Իմմասպունի պարագային կը մեռնի, իսկ յիմարի պարագային կը կորսուի: Այսքեղ կորսուի ըսելով կը հասկնայ հոգեւոր իմմասպով, անոր հոգին կորսուի: Օրինակ, անառակի որդիի պարագային երբ վերադարձաւ հայրը ըսաւ, «Այս որդիս մեռած էր, ողջնած, կորսուած էր, գրնուեցաւ»: Ուրեմն կը գրեսնենք, որ որբան ֆիզիքական մահը կայ, սակայն, անոր կողքին նաև հոգեւոր մահը, որ այս պարագային իր ազդեցութիւնը, յիմարին եւ անմիփին վրայ: Որովհենքեւ իմմասպունի պարագային իր

կեանքը կ'ապրի այնպէս մը, որ նոյնիսկ ֆիզիքական մահը ճաշակէ, սակայն անոր հոգին չի կորսուիր, որովհետեւ ինչն է որ պարզած կ'ըլլայ հոգիի կորուսպին, եթէ ոչ մեռքը, որուն համար Ասպուածաշունչ մարդեանը կ'ըսէ, «մեղքին վարձքը մահ է», եւ երբ Ադամն ու Եւան մեղք գործեցին, երկուքն ալ մեռան, որ կը նշանակէ, հոգեւոր մահը ճաշակեցին: Տակաւին, Քրիստոս պիփի ըսէ, «Մի վախնաք անկէ որ մարմինը կը սպաննէ, այլ անկէ որ հոգին գեհենի, այսինքն՝ մեռելներու աշխարհին արժանի կը դարձնէ»: Որովհետեւ իմասպունք մարդը իր ունեցած եւ իրեն քրուած իմասպութեամբ գիփէ ինքզինք հեռու պահելու մեղքէն: Շարունակելով, «ուրիշներուն ձգելով իրենց սպացուածքները», այն ինչ բանի որ կը վսպահեին, ուրիշներու բաժինը եղաւ: Կամ ինքան ալ շափ հողեր ունենան, ինչ որ այսօրուան աշխարհին պարերազմներուն դրդապարճառը, հողային կրիներ, սակայն Սաղմոսերգուն կու գայ եւ կը յիշեցնէ ըսելով, այդ հողերը ուրիշ բանի պիփի չծառայեն եթէ ոչ գերեզմանի, հոն թաղուելու: Եւ ահա մարդուս քրուած է պարփի մը, եւ եթէ հարցնենք ինչ պարփի, կարդանք 8րդ Սաղմոսը, քիչ մը վար դասելով իրեշքակներէն, փառով ու պարուով պակեցիր զայն: Մարդուս քրուած պարփի ուրիշ բան չէ, եթէ ոչ իր իսկ արարիչին պարկերով եւ նմանութեամբ սպեղծուած ըլլալը: Եթէ այս քրուած պարփիին իմասպը եւ արժեքը չենք գիփեր, Սաղմոսերգուն կու գայ եւ կ'ըսէ, ուրեմն կը նմանինք անրան անսասուններուն, որոնք բանականութիւն չունին, բնազդով կ'ապրին, եւ ի սպառ կը կորսուին: Այսպիսի վախճան մըն է որ պիփի ունենան անոնք որոնք ինքնավարփահութեամբ եւ ինքնազդիութեամբ կ'ապրին, ոչխարներու պէս մահուան մարդուելու, եւ ուղղակի գերեզման իջնելու: Պիփի ըսենք, արդէն մեռնելէն յեպոյ գերեզման պիփի իջնենք, պարզ գերեզմանի մասին չէ խօսքը, այլ այն մեռնելներու աշխարհը, որմէ եւր դարձ չկայ այլեւս: Որովհետեւ իմասպուն մարդուն պարզապայն ուրիշ է վիճակը, «Ասպուած զինք պիփի փրկէ մահուան ճիրաններէն»: Ուրեմն, քիչ առաջուան կեանքը փրկելու խնդիրը եթէ այս նախադասութեան հետր համեմարտենք, ապա կը նշանակէ, այդ փրկանքը, փրկազինք Ասպուած ինք է որ քրուած իր իսկ Միածինով, Յիսոս Քրիստոսի աշխարհ զալով: Այդ մահեն փրկելու մասին է խօսքը: Եւ ահա իմասպուն մարդու վսպահութիւն ունի, որ Ասպուած իր քով պիփի առնէ գինք:

16-19 համարները յիշեցում մըն է որ կ'ընեն մարդուն, ըսելով. «իրար մի անցնիր երբոր մէկը կը հարապանայ»: Իրար անցնիլ, կը նշանակ մի նախանձիր, մի գրգռուիր, որովհետեւ կրնայ գայթակղութեան պարզած ըլլալ, եւ ուզես դուն ալ նոյն ընթացքին մէջ ըլլալու: Շիփակը ով պիփի չուզ հարապանալ. զգուշ սակայն, այդ հարապութիւնը պարզած ըլլայ կործանումի, որովհետեւ կրնայ պարզած ըլլալ կործանումի; Պօղոս Առաքեալ պիփի ըսէ, «Ամէն չարիքի արմագոր արծաթսիլութիւնն է»: Զգուշ որ այդ հարապութեան գերին, սպրուկը չդառնայ: Օրինակները շափ են Ասպուածաշունչին մէջ: Շարունակելով, կը յիշեցնէ, որ ինքան ալ շափ ըլլան հարապութիւնն ու ինքերը, սակայն, անիկա իր հետ ունի բան պիփի չքանի: Որքան ալ անցեալին, օրինակ, փարաւոնեան ժամանակահարուածին, երբ փարաւոնները կը մեռնէին իրենց հետ իրենց ինքերն ու առարկաները կը թաղէին, ժամանակ մը յեպոյ դեսան, որ այդ ինքերը հոն են քակաւին, իսկ մարմինը փփած: Թէալէք իր կենդանութեան պահ մը ինքզինք երջանիկ կը համարէ, կը գովուի իր ծեռք ծզած յաջողութիւններով, բայց նոյն վախճանը կ'ունենայ, ինչ իր հայրերը երթալու եւ խաւար աշխարհին բնակիչ դառնալու, ուր յափենապէս լոյս պիփի չքեսնէ: Անզամ մը եւս յիշեցնելով, կրկնութեան զնով, այն մարդը որ չի հասկնար իրեն քրուած պարփիը, կը նմանի անրան անսասուններուն, որոնք ի սպառ կը կորսուին: Հարցումը կը մնայ իրաքանչիրիս, հետեւեալը, կը հասկնամ ինծի քրուած պարփիին իմասպն ու արժեքը: Թէ չէ շափ յսպակ ու պարզ է աւարփը իւաքանչիրին.

## ԸՐԱԿԱՆ-ԱՊՕՁ

**Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:**

**Ամենասուրբ Երրորդութիւնն, սուր աշխարհիս խաղաղութիւնն:**

**Եւ Հիւանդաց բժշկութիւնն, ննջեցելոց արքայութիւնն:**

**Արի Աստուած Հարցն մերոց, որ ապաւէն ես նեղելոց:**

**Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Յիսոս Փրկիչ մեզ ողորմեա:**

**Պ**ահապան ամենայնի Քրիստոս,

աշ քո հովանի լիցի ի վերայ իմ ի տուէ եւ ի գիշերի,

ի նստիլ ի տան, ի գնալ ի նանապարհ,

ի ննջել եւ ի յառնել, զի մի երբեք սասանեցայց.

Եւ ողորմեա՛ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: